

ԱԳՈՅ ՀՐԱՄԱՆ ԽԵՂՋԱՎԱՐԱԿԻ
ՍՊՈՐՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԵՂԻ Է ԽՄԱՏ
ԱՄԼԻ ԽՈՅԻ ՎԱՐԵ ՅԱՐԻ :



Տարեկան գիշե է յանվելի շրւ 120.
Դուռը բարեկ բաժանութեղն է -
ու գուտաց ծախսը վարելու է :

ՀԱՅԻ ԱԴՐԵՍ

16 ՆՈՅԵՄԲԵՐ

Բ. ՏԱՐԻ 1861

ԹԻՒ 8

ՕՍՄԱՆԵԱՆ ՏԵՐՈՒԹԵԱՆ

ՀՊԱՏԱԿ ԱԶՖԵՐՈՒԽ ԱՐՏՈՆԻԹԻԿԱՆՆԵՐՆ Ի՞ՆՉ
ՀԻՄԱՆ ՎՐԱՅ ԿԸ ԿԵՆԱՆ
(Տես Բ. Տարի, Թիւ 7 :)

Կոմմ Օրլոֆ պատասխան տուաւ թէ ,
Պարոն Պրունովին հետ մէկտեղ , և Գաղղի-
ս ու Մեծին Բրիտանիոյ լիազօր դեսպան-
ներուն յառաջ բերած պատճառներն ալ
նկատելով , Պարոն Պրունովին ներկայա-
ցուցած խմբագրութիւնն ընդունել տա-
լու համար՝ ալ աւելի պնդել չուզեր . ուս-
տի և Վալէվարի կոմսին առաջարկածին ինք
ալ ձայնակից կ'ըլլայ . միայն թեմե փոփո-
խութիւնն մը կը խնդրէ , իր կառավարու-
թեան վերջին հաւանութեանը սպասելով
- 1 որտ Գովիլ ըստ թէ չի կրնար լուու-
թեամբ անցնիլ Պարոն Պրունովին սա խօս-
քը թէ Ռուսիա Սուլթանին Քրիստոնեայ
հպատակացը վրայ մասնաւոր խնամք ծւնի
Միթէ , ըստ , ուրիշ Քրիստոնեայ տէ-
րութեանց անդադար ցուցուցած խնամքը
նոյնչափ մեծ և նոյնչափ մասնաւոր չէր :
Պարոն Պրունով պատասխան տուաւ թէ
իր տէրութեան միշտ ունեցած խնամքը
յիշեցընելով ըսել չուզեց թէ ուրիշ տէ-
րութեանց իրենց կրօնակիցներուն համար
ունեցած հոգը երկբայելի է , կամ թէ ա-
նոնք բնաւ հոգ չունին :

- Աս խօսքերէն ետքը Ալի փաշան իմացուց
թէ իր կառավարութենէն յատուկ հրաման
չառած Վալէվարի կոմսին . ներկայացու-
ցած խմբագրութեանը մէջ որեւէցէ փո-
փոխութեան մը հաջութիւն տալու ար-

տօնութիւն չունի . բայց դիտնալով որ Օր-
լոֆ կոմայն խնդրած փոփոխութիւնը լոկ
բառերու շաբթի յեղաշըջութիւն մըն է ,
անոր հաւանութիւն կրնայ տալ . ուստի
եւ ժողովքը հետեւեալ խմբագրութիւնն
ընդունեց , որն որ վերջին որոշումն եղաւ ,
սա պայմանով մինակ որ՝ Ռուսի կառավա-
րութեան հաջութիւնն ալ առնուի :

Ա երջին խմբագրութեան ձևն աս է .
«Վեհափառ Սուլթանն , առանց խարու-
թեան կրօնիքի և ցեղի , իր հպատակներուն
բարեկեցութեանը շարունակ խնամք ու-
նենալուն համար՝ իր պետութեանը Քը-
րիստոնեայ ժողովրդոցը վրայ ունեցած վե-
հանձն դիտաւորութիւնները սրբազնն
ընող (հաստատող) և անոնց վիճակը լաւա-
ցնող հրովարտակ մը հանելով , և աս մա-
սին իր գգացումներուն նոր վկայութիւն
մը տալ ուզելով , իր արքունական կամքէն
ինքնայրդոր յառաջ եկած ան հրովար-
տակը դաշնադիր տէրութեանց հաղորդել
հաճեցաւ : Դաշնադիր տէրութիւններն սա
հաղորդակցութեան բարձր արժեքը կը հա-
ւաստեն : Ինքնին յայտնի է թէ ասիկա ,
ոչ հաւաքապէս և ոչ զատ զատ , Սուլթա-
նին իր հպատակացը հետ ունեցած յա-
րաբերութիւններուն , ոչ ալ անոր պետու-
թեանը ներքին վարչութեանը մէջ խառ-
նուելու ան տէրութեանց երբէք իրա-
ւունք կուտայ : »

Աս խմբագրութիւնը յետոյ 1856 Մարտ
30ի դաշնադիրութեան մասն եղաւ , և ա-
նոր 9 երորդ յօդուածն է :

Ահա աս քանի մը տող խօսքին մէջ պա-
րունակուած արդիւնքն ունեցաւ ան մեծ

ինդիրը որուն համար էր գրեթե աշխարհ հիս մէջ նմանը բիչ տեսնուած ան մեծ պատերազմը :

Ճէպէտ Ռուսիա իր նպատակին մէջ ըստ յաղողեցաւ, բայց արևմտեան տէրութեանց դիտումները տեղի ունեցան : Ան պատերազմը Ռուսիոյ նիւթեական զօրութեանը մեծ հարուած մը տուաւ . Սև ծովը չէ զոքացուց, հօն հսկայօրէն մեծնալու վրայ եղող նաւատօրմիղ մը գրեթէ ու չնչացուց, Մեծին Պետրոս ամենէն հզօր յաջորդներէն մէկուն ու Եւրոպիոյ գրեթէ առաջին վեհապետին կենաց թելը խրցեց ու Տաճլաստանի և բոլոր միջին ու վերին Ասիոյ վրայէն Ռուսի ազգեցութիւնը տկարացուց, արևմտեան երկու մեծ տէրութիւններն ուժով ու ազգեցութիւնը աշխարհիս երկու մեծ տէրութիւններն ըրաւ . և եթէ աղէկ քննելուրլանք, Խամայացութիւնը ան պատերազմին մէկ հետեւանքն է : Արևելեան պատերազմը որ ՚ի սկզբան կրօնական պատերազմ մընէր, կամ գէթ կրօնական ոդի մը անոր շարժառիթ եղաւ, քաղաքական արդիւնքներով վերջացաւ : Ի՞նչ զարմանալի և իրարմէ տարիեր, գրեթէ իրարու հակառակ են մարդոց տեսութիւնները : Կարդ մը մարդիկ արևելեան պատերազմին արդեանցը վրայ կ'ողբան, թէ ինչպէս Արևմտեան Եւրոպա ութը դար առաջ Քրիստոնեայ արևելքին ազատութեանը համար արևմտքէն արևելք թափելով՝ գրեթէ երեք հարիւր տարի պատերազմեցաւ, ինչնետասներորդ դարուն մէջ նոր արշաւանքով մը նոյնօրինակ ազատութեան մը ջանքերուն դէմ կրօնեցաւ : Աւրիշները կ'ուրախանան թէ արևելեան պատերազմը ըստաւորեալ ու ազատ Եւրոպիոյ առջև կեցած մեծ արդելքն, այն է արևելեան Եւրոպիոյ (Ռուսիոյ և Աւստրիոյ) սաստիկ միայնետական սկզբունքը տապալեց . Աւտրիան սահմանադրեցաւ, Բոլոնիան Ունկարիա ուժ առին, Ռուսիոյ մէջ սահմանադրական ոգին արթքնցաւ, արևելքի ժողովարդները Եւրոպիոյ հետ սերտ կապակցութիւն ստացան : Աս երկու տէրութիւններէն որն արդելք ճշմարիտ է :

Վայնը Ռուսիոյ ու Արևմտեան տէրու-

թեանց Քրիստոնէից խնդրոյն վրայ ունեցած տարբեր տեսութեանը համար կը նանք ըսել : Ինչպէս բոլոր պատմութեան ընթացքէն տեսանք, Ռուսիա աս խնդրոյն մէջ այնպէս երեցուց թէ կրօնից ու խղձմանքի դատ մը պաշտպանել կ'ուզէ . անոր աչքին մարդկութեան, քաղաքակրթեան ու բարեպահութեան կէտն աւելի ծանրակշիռ կ'երեւէր : Ռուսի լիազօր դեսպանները մինչեւ վերջի որշումը նոյն ուժով ոգեսորուած կ'երեւէին, և դաշնադրութեան մէջ անդամ ան բառերուն մուտ տալու աշխատեցան . և երբոր իրենց աս վերջին ջանքերուն մէջ ալ չյաջողեցան Ռուսի կառավարութիւնը, ան սկզբան հաւատարիմ ըլլալը բոլոր աշխարհի ցուցընելու համար՝ գոնէ իր ժողովուրդին արւած յայտարարութեանը մէջ կ'իմացընէ թէ իր նախատակը միշտ մի և նոյն է, և ըրած պատերազմին ու դաշնադրութեանը վրայ նոյն տեսութեամբ կը նայի : Աղեքսանդր Բ. Խաղաղութեան դաշնաց ստորագրութիւլը Ռուս ազգին իմացունելու համար՝ 1856 Ապրիլ 1 թուականով հանած յայտարարութեանը մէջ սա կերպով կը խօսի : « Երեք տարիի չափ Եւրոպա վըրդովով կատաղի և արիւնահեղ պատերազմը վերջապէս դադրեցաւ : Անիկա սկզբանը Ռուսիա չէր : Դեռ պատերազմը չը բաղադանացն ու ջանքերուն միակ նպատակն արևելքի մէջ դանուող մեր կրօնակիցներուն իրաւունքներն ապահովութիւններ, և անոնց հալածումները դադրեցընել էր : Տաճկաստանի բոլոր Քրիստոնէից ապագայ վիճակն ու իրաւունքն այսուհետեւ երաշխաւորուած է : Սուլթանը զանոնք հանդիսապէս կը ձանշնայ, և ամ արդարութեան դործին իրեւ հետեւութիւնն Օսմաննեան պետութիւնը Եւրոպական տէրութեանց ներդաշնակութեանը (միաբանութեանը) մէջ կը մտնէ : » Արևելեան տէրութիւնները գաղիա և Անդղիա, ասոր հակառակ այնպէս երեցուցին թէ իրենք քաղաքականութեան ըստ մարդկութիւններէն որն արդելք ճշմարիտ է :

տէրուեց բարեկամական թելադրուիներուն
արդիւնքն են, հպատակ ազգերը կը պար-
տաւորին իրարու նկատմամբ կրօնական նե-
րողաւտութեան սկզբունքներն յարդելու,
որոնց շնորհւն ան արտօնութիւններն
ու ազատութիւնները ստացան : Քրիստո-
նեայ ազդաց Արևելքի մէջ կատարեալքա-
զաքական իրաւունք չվայելելուն դլիսա-
ւոր պատճառներէն մէկը՝ անոնց իրարու
դէմ ունեցած կրօնական ու ցեղային ա-
տելութիւններն են : Քանի որ արևելքի
ժողովուրդներ մոլեսանդ կրօնականներու
թելադրութիւններովը լուսաւորութեան
մղումէն ետք բանուած՝ աշխարհիս հինցած
նախապաշարումները կը պահէն, երկրին
ընդհանուր շահը միշտ ետ պիտի մնայ, և
ազգերուն ճշմարիտ երջանկութիւնը ոնո-
տի յոյսերու ու երեսակայական բախտա-
ւորութեանց զնհուած պիտի ըլլայ :

Աս պաշտօնական գրութիւն մ'ալ մէջ
բերելով մեր յօդուածին վերջ տանք,
Աս գրութիւնը նամակ մ'է զոր Փարիզու
դեսպանաժողովին ժամանակներն արտա-
քին գործոց պաշտօնեայ ֆուատ փաշան
կոստանդնուպոլիս գտնուող Անդղիոյ պաշ-
տօնէին կը գրէ : Աս պաշտօնական գրու-
թիւնը բաւական կը տեսնուի թէ ան ա-
տեն թագաւորող բարեյիշատակ Սուլ-
թանն ու անոր կառավարութիւնը Եւրո-
պական աէրութեանց լուսաւորեալ ու բա-
րեկամական թելադրութիւններուն ան-
սալու ինչ մեծ պատրաստականութիւն ու-
նէին : Ահա յիշեալ արտօքին գործոց
պաշտօնէին նամակը . «Այլեայլ ժամա-
նակներ, ինչպէս նաև վերջին օրերս, կրօ-
նական խնդրոց վրայ Զեր Վսեմութեանը
բանիւ և գրով Բարձրագոյն դրան հետ ը-
րած հաղորդակցութիւնները մեր կող-
մանէ խորին քննութեան մը նիւթ եղան :
Վեհափառ Սուլթանը մեծապէս և ըստ բո-
լոր կարեւորութեան կը ճանչնայ ան նշա-
նաւոր ծառայութիւններուն արժէքը՝ զորս
Օսմանէան կառավարութիւնը Օգոստա-
փառ դաշնակիցին, Մեծին բրիտանիոյ, և
առհասարակ ուրիշ դաշնակիցներուն բա-
րեկամութենէն միշտ, և մանաւանդ աս
նոր պարագաներուն մէջ ընդունած է :
Օսմանէան ժողովուրդն ան ծառայու-

թիւններուն համար անոնց իր սրտին մէջ
յաւթենական շնորհակալութիւն մը պի-
տի պահէ : »

“Ուստի և Բարձրագոյն Դուռն ան տէ-
րութիւններուն կողմէն իրեն եղած բոլոր
խնդիրքները կարելի եղած չափով կատա-
րելու ճշմարիտ բաղձանք չունենալ չի-
կրնար . և որովհետեւ՝ ուրիշ կողմանէ՝ ար-
դի ժամանակներուն հոգին ինչ ըլլայն ալ
դիտէ, Վեհափառ Սուլթանին հրամանովը
վերոյիշեալ կրօնական խնդրոց վրայ եղած
որոշումը Զեր Վսեմութեանը ծանուցա-
նելու կը փութամ: Բարձրագոյն Դուռը
տաճկցողներուն նկատմամբ ան ատենը*
գաղիոյ և Ընդդիոյ կառավարութեանցը
տուած ապահովութիւնները կը վերանո-
րոգէ ու կը վերահաստատէ : Դարձեալ,
Բարձրագոյն Դուռը կը ծանուցանէ որ ան
ժամանակին եղած որոշումը բոլոր տաճ-
կցողներուն համար այսուհետեւ ալ գոր-
ծադրելի պիտի ըլլայ : »

“Աս բարեվստամէ որոշումը ամենէն հա-
ւաստի կերպով Զեր Վսեմութեանը տե-
ղեկացընելով կը յուսամ թէ Զեր Օգոս-
տափառ Արքունիքն անիկա նոր և իրական
ապացոյց մը պիտի համարի, թէ Բարձրա-
գոյն Դուռը չուզեր երբէք չնջին գժուա-
րութիւններ յարուցանել որեիցէ խնդր-
ուածքի մը դէմ զոր կատարելն իրեն կա-
րելի կ'երեւի : Աս ասանկ ըլլալով վստահ
եմ թէ իմ աս ծանուցագիրս Զեր Օգոս-
տափառ Արքունիքն ճշմարիտ հաճու-
թեամբ մը պիտի ընդունուի : »

Աս պատեհութեամբ, և այլն :

Սփորագրուած . ՖՈՒԱՏ :

ԳԼՈՒԽ Դ .

Գլուխութիւն նվարագրութիւնը . Հոն Ժիլ Պլա-
նէ բանել իլ պեսնէ :

ՏԵՇ ԹԻւ . 6 .

Ինչ տեսակ մարդոց հետ ըլլալս ան ատեն
ճանչնայ . և դիւրին է դուշակել թէ աս
ծանօթութիւնն առջի վախս փարատեց :
Բայց աւելի մեծ և իրական ոսկում մը

* 1845 մն, Քրիստոնեայ Յովակիմին գլխատուած ա-
տենը :

զգայութիւններս պատեց : ուստի յազելու տարուող սպանդի մը պէս՝ մեռած մանաւանդ քան կենդանի՝ երկու ասպնջականներուս մէջ աեղք կը բալէի, որոնք իմ դողալս տեսնելով իս կը բաջալերէին որ չվախնամ, բայց 'ի զուր : Մերթ դառնալով, մերթ իջնելով հարիւր քայլի չափ յառաջ երթալէ ետքը՝ կամարն 'ի վար կախուած երկու մեծամեծ երկաթի լապտերներով լուսաւորուած ախոռ մը մտանք : Ախոռը յարդի ու գարւոյ առատ համբարանոցներ ունէր, և այնպէս ընդարձակ էր որ քսան ձի հանդիստ կ'առնէր . բայց ան միջոցին մեր բերած երկու ձին ուրիշ ձի չկար : Ճեր Ավրիկեցի մը որ բաւական առոյդէր, ձիերը մոռւրը կապելու սկսաւ :

Ախոռէն դուրս ելլելով՝ ուրիշ քանի մը աղօտ լապտերներու լուսով որոնք ան սոսկալի բնակարանն աւելի ահաւոր կ'երեցնէին, եկանք խոհանոց մը ուր պառաւ կնիկ մը կրակարանին գլուխն անցած՝ ընթրեաց համար միս կը խորովէր : խոհանոցին մէջ ամեն հարկաւոր կարասի կար, և խոհանոցին կից ամեն տեսակ պարէնով լեցուն մառաննէր : խոհարարը (հոս պետքէ որ անոր նկարագիրն ընեմ) վաթսունն անցած մէկն էր . մանկամարդութեան ատենը խիստ կարմիր խարտեաշ մազեր ունեցած ըլլալու էր . քանզի երկու քունքերուն վրայի մազերը դեռ աղէկ մը ճերմկցած ըրլալով իրենց բնական շէկ գոյնը պահած էին : Թող երեսին գեղին գոյնը որ կանանչի կը զարնէր . վարի կլափը սուր ու դուրս ցըցուած ու շրթունքը գէպ'ի բերնին մէջ ներս մտած էին . մեծ արծուունին քիթ մը բերնին վրայ կ'իջնէր, իսկ աշուրները խիստ գեղեցիկ կարմիր ծիրաննեգոյն կ'երևէին :

Վհա տիկինն է սոնարտ, ըսաւ իս բերող ասպետներուն մէկն ան խաւարարնակ հըրեշտակին, ահա քեղի պատանի մը բերինքը ետքը ինձի դառնալով, ու իս տժգոյն և այլադէմ տեսնելով . բարեկամ, ըսաւ, վախը մէկի ըրէ . հոս քեղի վնասակար մարդ չի կայ: Մենք մեր խոհարարին օդնելու համար մէկու մը կարօտ էինք . քեղի հանդիպելով քեղ առինք հոս բերինք . և ասիկա քեղի բախտ մընէ : Քենէ առաջ հոս պատանի մը կար որ սպասաւորութիւն կ'ընէր . անմի-

տը քանի մը օր առաջ մեռաւ . հիմա դուն անոր տեղը ծառայութիւն պիտի ընես : Մեռնող պատանին փափուկ կազմութիւն ունէր . եսքեզբաւական առոյդ կը տեսնեմ . չեմ կարծեր թէ այնպէս շուտ կը մեռնիս : Իրաւ Արևի երես պիտի չտեսնես . բայց առոր փոխարէն ուղածիդ չափ կեր . խմէ տաքցիր : Քու օրերդ աս տիկնոջ հետ պիտի անցնես . անունը Լէսնարտէ, և խիստ մարդասէր անձ մըն է . վերջապէս հոս քեզի համար ամեն դիւրութիւն կայ: Եւ որպէս զի գիտնաս թէ մենք հոս ուիշտ և կծծի մարդիկ չենք, հետո եկու որ քեզի ցուցնեմ, ըսելով ճրագ մ'առաւ, ու խկոյն խոհանոցէն դուրս ելանք Առաջնորդս իս շտեմարան մը տարաւ ուր ինծի աղէկ գոյուած ապակի շիշեր ու հողէս ստոմաններ ցուցընելով Ասոնք, ըսաւ, աղինիւ գինւով լեցուն են : Յետոյ իս մէջէ մէջ սենեակներէ անցուց . ումանց մէջ անթիւ կտաւ, ուրիշներուն մէջ քթանէ ու մետաքսէ կերպասներ կային : Անեւ եակներէն մէկուն մէջ ուկի և արծաթաթասայ, թող սոկեղէն և արծաթեղէն աշնօթները որոնք այլեւայլ նշաններ ունենին: Ետքը մեծ սրահ մը մատնք որ երեք մեծամեծ պղնձէ ջահերով լուսաւորուած էր, և ուրիշ սենեակներու հետ հաղորդակցութիւն ուներ : Հոս ինծի նոր նոր հարցումներ ընելու սկսաւ : Եսախ անունն ահարար Օվիետոյէն ելած էի : Ասոնց ամենուն աղէկ մը տեղեկանալէ ետքը՝ Ուրեմն, ըսաւ, Ժիլ Պլաս, որովհետև աղէկ գործ մը դանելու համար հայրենիքէ դ եւ լած ես, բախտդ խիստ յաջող էր որ մեր ձեռքն ինկար : Արդէն քեզի ըսի . դուն հոս պիտի յզփանաս, ու ոսկւոյ և արծաթթոյ մէջ պիտի լողաս: Աս գետնափորն այնպէս շինուած է որ, եթէ Սուրբ Հէրմանտատի գործակալներն հարիւր անգամ աս անտառը գատն, ամիկա չեն կրնար գտննել: Ինէ և իմ ընկերներէս զատ ոչ ոք ասոր մօւտքը գիտէ, թերեւս պիտի հարցունես թէ մենք առ գետնափորն ինչ պիտի կրցանք շինել, որ շըտակայ բնակիւները չկրցանք շինել . բայց գիտցիր, սիրերէլիք, որ ասիկա մեր գործը չէ . այլ 'ի հնուց այտպէս շինուած է : Մաւրիտա-

նացւոց*, որ մահմէտական Արաբացիք են, կրանատայի, Արակոնի** և դրեթէ բոլոր Սպանիոյ տիրելէն ետքը՝ Քրիստոնեայք որ անոնց լուծին տակ մտնել չուզեցին, փախչելով եկան առ երկիրը, Պիտայի*** և Ասդուրիոյ մէջ ապաւինեցան, ուր քաջն բելակոյ ապաստանած էր: Փախստական ու խումբ խումբ ցրուած՝ լեռ-

ՄԱՆՈԹՈՒԹԻՒՆ

* Մաւրիսանացի Ար կոչուէին հին ատենները մինակ Մաւրիտանիոյ բնակիչները: Մաւրիտանիոյ վրայ վարը պիտի խօսինք: Ետքը Մաւրիտանացի անունը տըրւեցաւ Կումիտիոյ ան մասին բնակիչներուն, որն որ կեսարեան և Սիդիֆեան Մաւրիտանիա ըսուեցաւ: Մեր օրերը Մաւրիտանացի կը կոչուի՝ ԱլՃերիի, Մաւրոգոյիթագաւորութեան, ՊիլատիւլՃերի, Սիսի հաշեմի և Սահարայի բնիկներուն մեծ մասը: Աս Մաւրիտանացի կոչուած բնիկները քաղաքներու մէջ կը բնակին, և Ափրիկէի ուրիշ բնակիչներուն պէս ցեղցեղ զատուած չեն: աս բաներով քապաիլ կոչուած բնիկներէն կը տարբերին: Քապիլները, որ գապիւ բառէն կ'ելլէ և ցեղ ըսելէ, Ափրիկէի բնիկ ժողովուրդ մըն են, և պէրպէր կոչուած ժողովուրդին մէկ մասն են: Քապաիլները կը բնակին Աղլաս լեռները, ԱլՃերիի և Մարոգոյի տերութեանց մէջ: գրէթէ անկախ են, և դաշնաբնակ ցեղերուն վեստով կ'ապրին: Ասոնք շատ ցեղերու կը բաժնուին որոնք այլ և այլանուններ ունին: Քապաիլները հաւանակար Պարպարիայի բուն բնիկներն են: և պէտք չէ ասոնք ոչ Արաբացւոց, ոչ Մաւրիտանացւոց և ոչ Թուրքաց հետ շփոթիլ իսկ Պարպարիա կամ Պարպարեան տէրութիւնք կը կոչուի՝ Ափրիկէի հիւսիսային մասը, և կը պարունակէ Դրիփոլիի, Թունիսի, ԱլՃերիի, Մարոգոյի և Սիսի Հաշեմի տէրութիւնները, ուստի և Մաղրիբի ամենէն կարևոր մասն է: Պարպարիա կոչուած է Պէրպէրներէն որոնք առ երկիրներուն բնիկներն են:

Պարպարիա անունը հին ատենները չկար, վերջի ատեններս դրուած աշխարհագրա-

ներու և անտառներու մէջ կ'ապրէին: Ումանք անձաւներու մէջ կը բնակէին. ուրիշները շատ գետնափորներ փորեցին որոնց մէկն ալ աս է: Ճամանակ անցնելով երբոր իրենց թշնամիները Սպանիոյ սահմաններէն վանելու յաջողեցան, նորէն քաղաքները դարձան: Բայց ան ատեններէն ՚ի վեր՝ անոնց ապաստանարանները մեր արհեստին մարդոցը տեղի ապաւինի եղան: Ճշմարիտ է թէ սուրբ Ճերմանտառ**** անոնցմէ ոմանք գտաւ ու ջնջեց, բայց տակաւին ասոր պէս շատեր կը դտնըւին. և, դոհութիւն Աստուծոյ, դրեթէ տամաննէինդ տարի է որ անպատիժ ասոր մէջ կը բնակիմ: Իմ անունս բոլանտոյ է. ես առ ջոկատին գլուխն եմ: և ան մարդը զոր ինձի հետ տեսար, իմ ընկերներէս մէկն է:

կան անուն է: ուստի և ըստ արդի աշխարհագրութեան Ափրիկէի Պարպարիա կոչուած մասը հին ատենները քանի մը թագաւորութիւններ կամ գաւառներ կը պարունակէր, զոր օրինակ՝ Մաւրիտանիան Սումիտիան, բուն Ափրիկէն, Պիզակէնը կէդուլիան, Զեկիդանը և կիւրէնէի մէկ մասը: Իսկ Պէրպէրները, որոնց անունով երկիրը Պարպարիա կոչուած է և որոնք հիւսիսային Ափրիկէի բնիկ ժողովուրդն են, Աղլանդեան ցեղին կը վերաբերին, որն որ մարդկային ազդին երեւելի բաժանումներուն մէկն է: քանզի, ինչպէս յայտնի է, գիտունները մարդկային ազդը քանի մը երեւելի ցեղերու կը բաժնեն, ինչպէս են Կովկասեան ցեղ, Եթովպական ցեղ, Մալայեան ցեղ, Աղլանդեան ցեղ և այլն: Մաւրիտանացիք ալ ՚ի բնէ Պէրպէրներուն մէկ մասն ըլլալով աղլանդեան ցեղին մէկ մասն են: Գոյներնին թուլս, իրենք ուժեղ, կազմուածքով չոր, աղուոր աչուլներով և գեղեցիկ ակռաներով: Բայց ժլատ, անգութ, նենդաւոր, աւաղակութեան և հինութեան յօժար: Կրօնքնին ՚ի սկզբանէ ֆէրէլիլ ըտուած կը բօնքն է, որ կռապաշտութեան ամենէն ստորին տեսակն է, և մարդկային աղդին գրեթէ բոլոր ստորին տեսակներուն կրօնքըն է. բայց ետքերը թէ ասոնք, և թէ

ԳԼՈՒԽ Ե .

Ուրեւ շաբ գոյլքը գետիանորը իրադան . անոնց ը որու հետ ըրած հաճոյական խօսական լիւնը :

Կյրոր Բոլանտոյ աս կերպով ինծի հետ ի սպաքը լմնցուց , սրահին մէջ վեց նոր մարդիկ երեան ելան . այսինքն Բոլանտոյ յին տեղակալն ու հինգ ուրիշ անձնելք , որոնք աւարով բեռնաւորուած գետնափորը կու գային : Ասոնց բերածն էր երկու կողով լեցուն շաքար՝ կինամոն՝ պղպեղ՝ թուզ նուշ և չամիչ : Տեղապահը խօսքը գլխաւորին ուղղելով ըստ թէ ան կողովները Պէնավենդցի***** համեմավաճառէ մը առած էին , զոր կողոպտած ու տակի ջորին ևս բերած էին : Տեղապահն այսպէս իր արշաւանքին հաշիւը տալէ ետքը՝ թոյլ տուաւ որ կողոպուտը մառանը տարուի . և այնուհետեւ սկսան զուարձանալ : Արահին մէջտեղը մեծ սեղան մը դրուեցաւ , և իս խոհանոցը զրկեցին ուր Լէոնարտ ինծի իմացուց թէ ինչ պիտի ընէի : Տեսայ որ զիջանիլ հարկ էր , քանզի չար բախտս այնպէս կը պահանջէր . ունտիցաւ կըլելով ան պարկեշտ մարդոցը ծառայելու պատրաստուեցայ :

Վախ սկսայ սեղանը պատրաստել , զոր արծաթի տաշտերով զարդարելէ ետքը՝ Բոլանտոյին գոված ազնիւ գիւնւով լեցուն հողէ ստումաններէն ալ քանի մը հատքերի . յետոյ աղանդեր բերի , որ սեղանը

հիւսային Ավրիկէի ուրիշ բնիկները մահմետականութիւնն ընդունելով , ասոնց կրօնէր երկուքէն խառն բան մը եղած է : Սպանիոյ պատմաւթեան մէջ Արաբացիք ու Մաւրիտանացիք իրարու . հետ շփոթելու չեւ . Շատերը Սպանիոյ մէջ մաւրիտանացի (Մօր) ըսելով՝ Արաբացիները կ'իմանան բայց սխալ է . աս երկու ցեղն ալ միջն դարերու մէջ հետզհետէ Սպանիոյ տիրեցին : Արաբացուց աշխարհակալութիւնը Սպանիոյ մէջ զատ է , և Գորտովայի խալիքայութիւն կը կոչուի . աս խալիքայութիւննենէն զատ է Մաւրիտանացուց տիւրապետութեան ժամանակը , որ Ալմորավեանց , Ալմոհատեանց և Ալհամարեանց

գալուն պէս՝ ճաշեւորներուն ամենն ալ բազմեցան , ու սկսան բազում ախորժակով ուտել . իսկ ես անոնց ետին ոտքի վրայ կայնած՝ գինին մատուակելու պատրաստ կեցած էի : Թէպէտ երբէք մատրուակութիւնը ըրած չէի , սակայն այնպէս շնորհալի կերպով աս պաշտօնը կը կատարէի որ բազմականները սկսան դրուատել : Բոլանտոյ անոնց համառօտիւ պատմեց իմ պատմութիւնս որ զանոնք բաւական զըւարձացուց : Յետոյ ՚ի նպաստ ինձ անոնց շատ բաներ խօսեցաւ . բայց ես գալիքատին համն առած ըլլալով՝ առանց վտանգի ամեն գովեստ կրնայի լսել : Բոլանտոյին նաև յելով ուրիշներն ալ սկսան գովութեամբ խօսիլ . կ'երսէի որ , կ'ըսէին , աս պատամինն մեզի տաճարապետ ըլլալու համար ծնածէ , քանզի իրմէ առաջ եղող մատուակէն հարիւր անգամ աւելի քաջ կը մատուուածիէ : Եւ որովհետեւ անոր մեռնելէն ՚ի վերտիկին Լէոնարտան էր որ աս գժոխային աստուածոց նեկտարը մատուցանելու պատիւն ունէր , ասովետներն ան պաշտօնն անկէ առնելով ինծի յանձնեցին : Այսպէս իբրև նոր կանիմէտ՝ աս պառաւեալ չէ :

Ժամանակն է , և Արանատայի իշխանութիւն կը կոչուի . աս վերջնները Մաւրիտանացի էին և ոչ Արաբացի , և 1609 ին Սպանիոյին վոնտուեցան :

Վիրիկէի և Սպանիոյ վրայ հին և նոր աշխարհագրական ու պատմական համառօտ ծանօթութիւն մը պիտի տանք :

*** Լրանատա . և Արակոն՝ Սպանիոյ մասերն են . ասոնց վրայ մեր Սպանիոյ համառօտ ծանօթութեան մէջ պիտի խօսինք :

*** Պիսգայա նոյնպէս Սպանիոյ մէկ մասն է :

**** Մուրր Հերմանտատ՝ եղբայրութիւն մըն էր : Այսպէս կը կոչուէր Սպանիոյ և մանաւանդ Գասդելիոյ մէջ ոստիկանութեան պաշտօնակալներու ընկերութիւն մը , որոնց պաշտօնը ճամբաներու ապահալութեանը հսկել էր : Աս եղբայրութիւնը կամ ընկերական ցութիւնը գալիքայութիւն կը կոչուի . աս խալիքայութիւննենէն զատ է Մաւրիտանացուց տիւրապետութեան ժամանակը , որ Ալմորավեանց , երեք գլխաւոր կոյան ունէր . Դոլետոյ , Սիուտատ-Ռոտրիկոյ և Դալավերայ , երե

պէին***** յաջորդեցի :

Վղանդերէն եւաքը մեծ սկաւառակ մը լի խորովածով սեղան գալով բազմական ները կշապինդ յագեցուց, որովք կերակրոյն հետ բաւական ալ խմած ըլլալով այնպէս զուարթացան որ սկսան աղմուկ հանել : Ամենը խառնաձայն կը խօսէին . մէկը պատմութիւն մը կը պատմէր . մէկ ուրիշը ծաղու խօսք մը կ'ըսէր . ուրիշները կ'աղաղակէին . ոմանք ալ կ'երգէին . վերջապէս իրար չհասկընալ սկսան : Ըոլանտոյ աս տեսարանէն ձանձրանալով, թէպէտ ինք ալ միւսներէն վար չէր մնար, մտիկ ըրէք, տեարք, ըսելով, այնպէս բարձրաձայն դուչեց որ սրահին մէջ խելոյն խորին լուսւթիւն մը տիրեց : Տեարք, շարունակեց ըուլանտոյ ձեզի առաջարկութիւն մը պիտի ընեմ . ամենքս միաբերան խօսելով իրար շփոթելու տեղ՝ մի թէ աւելի աղեկ չե՞նք ըներ, եթէ խելօք ու հանդարտութեամբ խօսինք : Ես բան մը կը խորհիմ . մեր ընկերութեանը սկիզբէն մինչև այսօր հեքըն առաջելուց մէջ : Սպանիոյ մէջ հին տտեններն աւազակներ կամ հուզկահարներ շատ ըլլալուն համար՝ ճամբորդութիւնը խխտ վտանգաւոր և գրէթէ զարհուրելի էր . ուստի աս և ասոր նման՝ ապահովութեան համար հաստատուած եղբայրութիւն մըն էր, որուն նպատակը դլաւորաբար իգական սեռը յախշտակութենէ ազտաել էր :

***** Պէնավէնդ Սպանիոյ մէջ քաղաք մըն է, Էկոնի թագաւորութեան մէջ կ'իշնայ, Զամորայէն 31 քերմէթը դէպ 'ի հիւսիս . Պէնավէնդ դքսութեան տիտղոս ունէր : ուստի պատմութեան մէջ Պէնավէնդի դուքսեր ստէպ կը յիշուին :

***** Հէպէ, ըստ դիցաբանութեմինակ չերայի, կամ չերայի և Արամազդայ դուստր, երիտասարդութեան աստուածուհի էր, և նեկտար կոչուած ըմպելին աստուածներուն կը մատուակէր : Արամազդ թէ օր մը իր հմատուակութեան պաշտօնը կատարած ատենն ինկաւ, և այնպէս ամբչցաւ որ այլ ևս աստուածներուն առջեւ երենալ չուզեց . Արամազդ ալ անոր տեղ կանիմէտը դրաւ : Հերակ-

տաբբէիր չեղանք իրարու հարցնելու թէ մենէ ամեն մէկն ինչ ընտանիքէ է, և թէ որպիսի դիպուածներով աս արհեստին հետամուտ ըլլալու ստիպուեցանք : Ինծի կ'երեւի թէ աս բաները գիտնալու արժանի են : Իրար զբուեցնելու համար՝ եկէք իրարու աս վստահութիւնն ընենք : Տեղապահն և ուրիշները, որպէս պատմելու գեղեցիկ բաններ ունէին, Ըոլանտոյին աս առաջարկութիւնը մեծամեծ ուրախութեան նշաններով ընդունեցան . ուստի ամենէն առաջ Ըոլանտոյ հետեւալ կերպով իր պատմութիւնն ընելու սկսաւ :

Շարունակէլ :

ՖԱՆՈՒՑՈՒՄ

Կոյեմեր 26^{րդ} Ավրակի օրը Բարեգործական Ընկերութիւնը Ընդհանութը ժողով գումարել վավաքելով, Տեօրէն Ժողովին Անդամները կ'աղաջեն որ իւրաքանչիւր ընկեր նոյն օրը Պէյօղը Հանադեեաց Ընկերութեան սրահը | ալ վորոց թիւ 12 կէս օրէն ետև ժամը 8 ին անվլէալ դանորմիլու շնորհք ընէ :

դէս երկինք ելելէն ետքը զշէպէ իրեն ամուսնացուց :

Կանիմէտ խիստ դեղեցիկ արքայորդի էր . այսինքն Տրոյիոյ Դրսո թագաւորին որդին էր, զոր, ըստ առասպելին, Արամազդայ արծիւն յափշտակելով երկինք տարաւ որ հոն Հէպէին տեղ աստուածներուն մատուածկ ըլլայ :